

մինչեւ հասցնում է գոշգիս ու գոշավանք:

Առաջին հայեացքից զարմանք է յարուցում տեղի ընտրութիւնը: Մեր ավտումբենայի հետքով-փնջոցով քարձրացած այս լեռան ուսին քարձրացել-քազմել է նոյնքան ամենի ուրիշ մի լեռ եւ քարձրանալիս իր ոտնաքարի հետքն է քողել նրա ուսին ...: Եւ ոտնաքարի մեծ ութեամբ այդ տեղի վրայ էլ մարդիկ կառ ուցել են իրենց գիւղն ու վաճեցը:

Սակաւահող, սակաւազուր, դար ու դարեր վայրենարարոյ ներխուժողների, ալան-քալանի, գերեվարութեան եւ անմեղ նահատակութեան քատերաբեմ մեր երկրի պատմութիւնը չիմացող օտարերկրացիներ զարմացած՝ միշտ նոյն հարցն են տալիս,

թէ ինչո՞ւ հայերը իրենց խցկել են աշխարհից հեռու, այս բար ու ժայռերի նեղուածքի մէջ ...

Թեկուզ պատմես-քացատրես, փաստեր յիշես ու վկայութիւններ բերես, ի՞նչ պիտի հասկանայ անծայրածիր Ռուսաստանի եւ միշտ ապահով-անվտանգ Ամերիկայի քաղաքացին: Նրանք եւ աշխարհն ամբողջ այդպէս էլ չհասկացան Ղարաբաղցիներին, երբ սրանք իրենց 160 հազարով դիմադարձ կանգնեցին Ադրբեջանի 7.5 միլիոնին ...

Զհասկացան ու չեն հասկանայ, թեկուզ պատմես-քացատրես ու վկայութիւններ բերես:

(շարունակելի) ՍՍՐԳԻՍ ԵԱԳՈՒՀԵԱՆ

## Ի ԽՆԴԻՐ ԱՆԳՏԱՆԵԼԻ ՀԱՅ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐՈՒԻ

Աւագ Ռւրբար՝ 1995: Երկրորդ օրն է Հալէպ այցելութեանս, քառասուն ուրտարիներու քացակայութենէս ետք: Վաղը, Առաջնորդարան՝ պիտի տեսնեմ քեմին առաջնորդը՝ Գերշ. Տ. Սուրէն Արքեպիսկոպոս Քարարոյեան, որուն անցեալ շարար ծանօթացայ Ս. էջմիածնի մէջ գումարուած Ազգային-Եկեղեցական ժողովին առիթով: Սրբազնը ճամրան իմ գրաւոր դիմումին վրայ Առաջնորդարանի իր մէկ պաշտօնեային միջոցաւ կարգադրութիւն ըրած էր իմ եւ երեցկնոչ Հալէպ օրեւանելու առնչութեամբ, եւ առ այդ տեղեկութիւն դրկած էր ինձ անյապաղ: Երէկ քարեկամիս եւ նախկին պաշտօնակիցիս Կարապետ Ճուհարեանի քնակարանին մօտակայ նորակառոյց Ս. Աստուածածին հայ Եկեղեցին գտնուեցայ այն պահուն երբ Ռուսլուայի արարողութեան յանգող ժամապաշտութիւնը սկսած էր:

Ինչ քազմութիւն դասին մէջ քաղցրագոյն երգող դեռատի մանչերու, եւ ի՞նչ խանդավառ, ինքնավատահ խումբ պատանի ուրարակիրներու՝ բեմին վրայ: Խոնուած ժողովութիւն մէջ եւ քահանաներու շարքին զիս - անսեմ եւ անմօրուս քահանայ - կը նանջնան եւ փսփութի նիւթ կ'ընեն նոր Գիւղ քաղի Զաւարեան Վարժարանի նախկին աշակերտներէն ումանք:

Վաղը Ս. Զատիկի նրագալոյցի արարողութեան եւ պատարագին դարձեալ երեցկնոչ հետ պիտի աղօքեմ այս քարաշէն, սիրուն եկեղեցւոյն մէջ: Սակայն այսօր Յիսուսի առժամեայ գերեզմանը այս կամ այն եկեղեցւոյն մէջ մեծարելու փոխարէն, որոշած եմ երբալ Հայոց Ազգային Գերեզմանատունը, փնտուելու կէս դար առաջ այնտեղ քաղուած հօրս գերեզմանը: Գիտեմ որ նոյն հոդին մէջ տարիներ ետք քաղուած մօրս գերեզմանին վրայ եւս

տապանակար դնել տուած էին Հայէպ մնացած երկու քոյրերս: Փոքր քրոջ նախան իր մահը դրկած մեկ լուսանկարը ապացոյց է թէ կողդ կողդի բաղուած են տապանակար կրող Աշնեան Աւետիս եւ Մարիամ: Միայն թէ այդ լուսանկարը հետս չեմ բերած նիւ նորքէն: Գերեզմանատան մուտքի պահակը անկարող է մեզի ուղղութիւն տալ: Կը ջանայ բացատրել որ Առաջնորդարանի տոմարներէն պէտք է ստուգեմ գերեզմանատան այն բաժինը ուր բաղուած են ծնողին եւ վարսուն մեկ տարի առաջ քառամեայ մահացած Վարուժան եղբայրս: Վայրի դեղին ծաղիկներով հասակ նետած խոտ մը ամէն կողմ ողողած է անցերը տապանակարերուն միջեւ: Քալելը դժուար է: Տեղ տեղ տապանակարեր խախտած, թեքուած դիրքով մնացած են, կամ կրադիւսով ծեփուածները մաշած կոտրտած են: Խմ պատանութեան սկիզբի շրջանի, նախ քան ամենակրտսեր եղքօրս մահը, գարնան Մեռելոցներուն հանելի էր պտոյտ ընել հայկական այս գերեզմանատան մէջ, որուն մօտ դաշտերէն կակաչներ կը քաղէինք, համտեսելով նոյն ատեն կարգ մը վայրի խոտեր: Հիմա, գրեթէ կէս դարու յաւելեալ խնողումէ ետք, հայկական այս մեռելաստանը այցելուին կ'ըսէ թէ քաղաքակրթութեան պահանջները գոհացնելու մտադիր չէ: Ազգը - կամ քաղաքը - բաւարար պիտնէ չունի իր մեռելները պարունակող այս տարածութիւնը մարդավարի, վայելուչ յարդարուած եւ մաքուր պահելու մարտահրաւերին դիմակալելու համար:

Կը փնտոենք, երբեմն մագլցելով փած քարերու վրայէն, երբեմն հրելով խիտ անած վայրի խոտերը: Կը փնտոենք երեխ՝ Կարապետ Ճուհարեան, երեցկինն ու ես, իրարմէ հեռացած, բափառելով այս բազմամարդ սակայն լուր գերեզմանատան մէջ: Կը կարդանք շատ մը տապանագիրեր,

տեղ տեղ նշմարելով նաև լուսանկարներ: Ահա փոքր անցքի մը եզերքը՝ կոթողի նման տապանակարը նրուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանի ուսուցիչին գրող-քննադատ Յակոր Օշականին՝ որ իր բափառական հայու բախտին անակնկալ մի դարձուածքով յանկարծամահ եղաւ Հայէպ 1948ին եւ բաղուեցաւ այստեղ: Խնչ զարմանք՝ Օշականի գերեզմանին կից, քրիստոնավայել ոնով շինուած նոր տապանակար մը կը ծածկէ հողը ժառանգաւորացի իմ դասընկեր եւ Տէր Զօրի հայ նահատակներու յուշարձանին բարերար Հայկագուն Գահվէնեանին: Հայկագուն Յակոր Օշականի պահանջած շարադրութիւնները կը գրէր շարաբէ շարաբ, սակայն չեղաւ մատենագիր, այլ շուկայի կեանքին անհրաժեշտ մետաղէ ծանր կշիռքներ շինող: Օդը կը դառնայ նեղացուցիչ այս յետմիջօրէին: Հասած եմ գերեզմանատան մի այլ մասը, ուր տապանակարերը համեմատարար աւելի վայելուց վիճակի մէջ են: Ահա ծանօթ անուն մը՝ Պարսումեան Գեորգ, Այնքապցի, առաջին ատենապետը հոգարարանութեան Զաւարեան Վարժարանի, որ դիրացուց նոյն վարժարանին մէջ ուսուցիչ վարձուիլս 1941ին վանքէն աշխարհ վերադառնակէն անմիջապէս ետք: Խնչակս պիտի գիտնայ մետաղի ծուլիչ Գեորգ Պարսումեան որ նշանար շինելու համար շարունակ կը գործածեմ 1954ին արոյրէ շինած եւ իր անունով փորագրած տիպը, զոր բարեկամի մը ձեռքով նուէր դրկած էր ինձի:

Այլեւս ուրիշ առիթի մը պէտք է սպասեմ, Առաջնորդարանի տոմարներէն անհրաժեշտ ստուգումը կատարելէ ետք, կրկին այցելել Հայէպի Ազգային Գերեզմանատունը, եւ առանց ժամավանառ ըլլալու գտնել իմ եւ կնոջս հարազատներու գերեզմանները: Մնողաց վեց զաւակներէն հինգը մեռած են: Առաջին երկուք՝ Եղեռնէն առաջ ծնած Ուրֆա, իրենց

դեռատի կեանքի շրջանին սնունդ առին Ուրֆայի շինչ օդէն եւ մաքուր ջուրէն։ Առջինեկը՝ Զապէլ, իր կեանքի վերջին խանինգ տարիները անցուց մշուշով հարուստ Սան Ֆրանսիսկոյի մէջ իր կրտսեր աղջկան խնամքին տակ, մեռաւ եւ բաղուցաւ այնտեղ անցեալ ամառ։ Զապէլի ծնունդէն եսք աշխարհ եկած Յակորնանը, Թրքական քանակ տարուած հօրմէն, եւ Քիւրտ հարեւանէ առեւանգուած քրոջմէն հեռու, 1915 շարագուշակ բուականին տեղահանուած մօրս գրկին մէջ կամ ուսին վրայ բռնեց Սիւրիոյ անապատներուն համրան։ Այնտեղ՝ անգտանելի կէտի մը,

անեռուն, անօրի, ծարաւ եւ յոգնած, Յակորնան պաղատեցաւ մօրս, մրմնչելով «զո՞յ, զո՞յ» եւ աւանդեց իր անմեղ, մանկական հոգին։ Մայրս զայն իր ձեռքերով բաղեց, անգտանելի վայր մը դէպի Տէր Զօր երկարող արեւակէզ եւ փշոտ նամրուն վրայ։ Զատկի Մեռելոցի օրը, Հասիչէի նամրով պիտի ուղեւորինք դէպի Տէր Զօր, ինքնաշարժով, կուշտ ստամբուսվ, եւ թերեւս անցնինք այն կէտէն, որուն մօտ է Յակորնան եղրօրս անգտանելի գերեզմանը, Խապուր գետի կից մարդկային անքաղ ոսկորներով հարուստ Մարքատէի դաշտերուն մէզ։

Տ. ԱՐՏԷՆ Ա. ՔՃՆՅ. ԱՇՃԵԱՆ